



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը


You are free to:

**Share** — copy and redistribute the material in any medium or format

**Adapt** — remix, transform, and build upon the material



21867  
302




1861



ՏԵՂԵԿԱԳԻՐ  
ՔԱՂԱՔԱԿԱՆ  
ԺՈՂՈՎՈՅ

ԿԵՐՊԵՐԱԿԱՆ ՊԱՐՑՈՒԹԵԱՆ



ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ  
ՈՒԽԵՆԻ Յ. ՔԻՒՐԲՃԵԱՆ  
Կ.-ՊՈԼԻՍ, ՖԻՆԵԱՆՑԱԼԱՐ

— 1864 —

369  
Ա-23

ପ୍ରକାଶକ ପତ୍ର  
ପାତ୍ରମାନ  
ପାତ୍ରମାନ

ପାତ୍ରମାନ  
ପାତ୍ରମାନ  
ପାତ୍ରମାନ

2010

369

vn - 23

ՏԵՂԵԿԱԳԻՐ

299

8887

# ՔԱՂԱՔԱԿԱՆ ԺՈՂՈՎՈՅ

ԿԵԴՐՈՒՇԵՆ ՎԱՀՐԱՄԻԹԵՆ

Ա.Ռ.

ԱԶԳԱՅԻՆ ԲՆԴՀԱԾՆՈՒԹ ԺՈՂՈՎ

ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԻՍ

ԸՆԹԵՐՑԵԱԼ, Ի ՆԵՐԿԱՅՈՒԹԵԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԵՐԵՍՓՈԽԱՆԱՅ

Ե 4 ԱՊՐԻԼ 1861

Ի Պատրիարքաբն Հայոց



ՏՊԱԴՐՈՒԹԻՒՆ ՌՈՒԲԵՆԻ Յ. ԳԻՒՐԳՅԵԱՆ  
ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԻՍ ՖԻՆԱՆՍԱՅԱՐ

369

vn - 23

- 1861 -

ՂԱՐԱԲԱՀ  
ԱՐԻԱՐԵ ԸՆԹԱՐԱԳ



6394  
38


# ՏԵՂԵԿԱԴԻՐ

## ՔԱՂԱՔԱԿԱՆ ԺՈՂՈՎՈՅ

ԿԵԳՐՈՒԱԿԵՆ ՎԱՐՁՈՒԹԵԱՆ

Ա.Ռ.

### ԱԶԳԱՅԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ



Ս. Ռ. Ա. Զ. Ի. Ն. Ս. Ա. Հ. Մ. Ա. Դ. Ի. Ր. Ա. Կ. Ա. Ն. Շ. Բ. Զ. Ա. Ն.

Ա.Զ.Գ.Ա.Յ.Ի.Ն. ԿԵԴՐՈՒԱԿԱՆ ՎԱՐՁՈՒԹԵԱՆ

Սահմանադրութեան 125<sup>րդ</sup> յօդուածոյն համաձայն  
Եզդային կեգրուական վարչութեան անդամոց կիսով  
չափ վոխուելուն պայմանաժամը հասած ըլլարով,  
Քաղաքական ժողով՝ իւր վերատեսչութեան տեղեւ  
կազիրը կը ներկայացնէ Ընդհանուր ժողովոյդ, ըստ  
144<sup>րդ</sup> յօդուածոյ Սահմանադրութեան :

Ժողովոյս այս առաջին Սահմանադրական շնչանը  
անցեալ Աւագտեմբերի 14<sup>րդ</sup> օրէն սկսած ըլլարով վեցու-  
կես ամսոց չափ միայն առեց՝ և իւր գլխաւոր գործը  
եղաւ՝ վարչութեան գրեթէ ամեն ճիւղերը ՚ի հիմանց  
նորոգեւ. հետևաբար՝ իւր կիսամսեայ շնչանին մէկ մեծ  
մասը Սահմանադրական վարչուի մը կազմելու անցուց :

Քաղաքական ժողովս ամեն բանէ առաջ՝ այս պա-  
րագայիս վրայ Ընդհանուր ժողովոյդ ու շագրութիւնը  
հրաւիրելով, ակնկալու է անոր ներողամսութեանը, եւ  
թէ թերութիւններ տեսնուին վարչութեանը մէջ, որ  
բնականաբար չի կրնար ունենալ այն կատարելութիւ-  
նը զոր Սահմանադրութեան շնորհիւր պարտաւոր կ'ըլ-  
լար ունենալու, եթէ աւելի յաջող պարագաներու մէջ  
ծնած ու ամրող շաբեկան շնչան մը ունեցած վարչու-  
թիւն մը եղած ըլլար. ինչպէս որ Ընդհանուր ժողո-  
վոդ իրաւամբ պիտի սպասէ տեսնելու՝ այսուհետեւ  
գալիք Սահմանադրական տարեգլուխներուն :

2001

Ժողովս՝ իւր գործողութեանց համառօտ պատմութիւնը, ատենագրութիւններէն քաղելով, ներկայ տեղեկագրիս մէջ Ռնկհանուր ժողովոյդ ներկայացուցած ժամանակը՝ անոր ուշադրութիւնը չի պիտի յոդ նեցընէ մի առ մի յիշատակելով տեղական մասնաւոր գործերը, որոց անօրէնութիւնները կամ ուղղակի ինքը կամ յատուկ յանձնաժողովներու ձեռօք ըրած է, և կամ տեսուչ և թաղական խորհուրդներուն յանձնած է։

Քանի մը կարեորագունից բայառութեամբ՝ չե պիտի յիշատակէ նաև գաւառարնակ Ազգայնոց վերաբերեաւ հարիւրաւոր գործերը և հինգ Եկեղեցեաց շինութիւնները կամ նորոգութիւնները, որոց համար Այսերական պաշտօնէից, Կուսակալաց, Առաջնորդաց և այլոց հետ Պատրիարքարանս ընդարձակ թղթակցութիւն ըստոծ է։ Այս մասին մանրամասն տեղեկութիւն ստանալ ուղղոներուն հետաքրքրը բութիւնը գոհ ընելու համար՝ Ժողովս իւր երեսներակի նիստերուն ատենագրութեանց տեսլակները Ազգային դիւանատան մէջ բաց ըլլալը կը յայտնէ։ Ուստի տեղեկագրին մէջ պիտի յիշատակուին միայն այն խնդիրները՝ որոնք Ազգին ընդհանրութեան ուղղակի կամ անուղղակի վերաբերութիւն ունին, և որոնք աւելի կամ նուազ կարեորութեամբ ուշադրութեան արժանի կրնան համարուիլ։

Այս խնդիրներուն զատ զատ պատմութիւնը տեսակ մը դասակարգութեամբ ընելու համար՝ Ժողովս իւր նիստերուն մէջ անոնց ծագման առաջնութիւնը կը պահէ, և իւրաքանչիւր խնդրոյն ընթացքը մինչեւ վերջը անընդհատ կը շարունակէ հետևեալ կերպիւ։

ՆԻՍՏ Ա. 44 ՍԵՊՏԵՄԲԵՐ 1860.

Ա. Տէսուջ խորմուրդք: Բ. Դիանանապետ: Գ. Գաւառական Հրամանգր: Դ. Վանցիկ Պողոս վարդապետ: Ե. Սեբաստիոն գերեզմանատուն: Զ. Բարեբարուրիսն:

1° Ժողովս այս առաջին նիստին իւր դիւանը

Հաղմերէն անմիջապէս ետքը՝ Աւումնական, Ելմուական և Տնտեսական խորհուրդներուն տաննական, նաև Դատաստանական խորհրդոյն հիմնդ աշխարհական անդամոց ընտրութեանը զբաղեցաւ։ Խոկ այժմեան պարագայից ծանրացած անձնական զբաղմունքը ամեն ընտրելոց չկ ներեց որ իրենց առաջարկուած Ընդդայն պաշտօնը ընդունին, այնպէս որ առաջին երեք խորհրդները երկու ամիս, և Դատաստանականը չորս ամիս ետքը գժուարաւ կրցան կազմուելու, և կանոնաւորապէս իրենց տեսչութեանը յանձնուած գործերուն զբաղելու։

2. Սոյն նիստին՝ Դիւանապետի ընտրութեան ալ հոգը տարաւ Ժողովս, բայց յարմար անձի մը գժուարագիւտ ըլլալուն պատճառաւաւ՝ չորս ամիս անցնելով, հազիւ արժանաւոր Դիւանապետ մը կրցաւ ձեռքբերու։

3. Ժողովոյս երրորդ գործն եղաւ Գաւառական հրահանգներուն խմբագրութիւնը ապսմբել Ասհմանադրութեան յանձնաժողովոյն։ Խոկ խնդրոյս փափիւ կութեանը պատճառաւաւ՝ նոյն հրահանգները Խ. երրորդ նիստին միայն կրցան ներկայանալու Ժողովոյս, որ անմիջապէս քննութիւնը յատուկ մասնաժողովի մը յանձնեց, ու երկու նիստ անցնելով, տպեալ օրինակները կրցաւ խրկելու Առաջնորդներուն՝ Պատրիարքական ընդարձերական նամակներով։

Ըրդէն աւելի մօտ գաւառներէն լուրեր տանուեցան որ ընտրութիւնները սկսեր են, բայց Ապահաքաղաքին ընտրութեանց գժուարութիւններուն վրայ դատելով, գեռ բաւական ժամանակ համբերել հարկ է մինչև որ Շնդհանուր ժողովի տեսնէ Գաւառական երեսփոխանները։

4. Ժողովս Անցի Պօղոս վարդապետին դէմ եղած ծանրը ամբաստանութեանց քննութիւնը խոռն մասնաժողովի մը յանձնեց, բայց քանի մը նիստ անցնելով, միշեալ Ապահապետը՝ փոխանակ ներկայանալու

Մասնաժողովին՝ փախաւ դատին վերջանալէն առաջ,  
և Արօնական ժողովը արգիլեց զնա հոգեւոր Պաշտօն  
կատարելէ, մինչեւ որ գայ զինքը արգարացընէ.

Յիշեալ վարդապետին կրօնափոխութեան սպառ-  
նալեօք Տրապիզոնէն գրած մէկ նամակն առնուելով,  
Կրօնական ժողովոյն առաջարկութեամբը՝ Ժողովոյս  
թա երորդնիստին անոր Պօլիս բերուելուն համար Եր-  
քունի հրամանադիր խնդրուեցաւ. և Ժ. երորդ  
նիստին, որ է և Յունվար, երկու ամիս պայմանա-  
ժամ' արուելով՝ գատապարտութեան սպառնակիք հը-  
րատարակուեցան. Միանգամայն Վեհափառ Կաթու-  
ղեկոսին գրուեցաւ եղելութիւնը, որպէս զի միշեալ  
Վարդապետը կերպիւ մը Խպիսկոպոսութեան առ-  
արձան ձեռք բերելու փորձ ընէ.

Յ. Ժողովոյս ներկայացաւ Եերաստիոյ Վզգային  
գերեզմանատան խնդիրը, որ շատ հին վէճ մըն է այն  
տեղի հայոց և Յունաց մէջ. Հոն բնակող մերա-  
զինք բազմաթիւ Երքունի հրովարտակներով ու հրա-  
մանադիրներով նոյն գերեզմանատան վրայ հաստատ և  
անժխտելի իրաւունք ունին. Բայց Յոյնք այն կողմե-  
րը նոր եկած ու սակաւաթիւ են. Հայոց թոյրուու-  
թեամբը իրենց ննջեցեալները մեր գերեզմանատան մէջ  
թարգմ և դարձեալ հայոց եղացրսիրութեամբը հոն  
մեր մէկ մատուուը ձեռք բերած ըլլազին առիթ հա-  
մարելով, արտաքին պաշտպանութիւն ալ գտնելով,  
Յոյները Մատրան տիրանալուն չեն բաւականացեր ու  
գերեզմանատան ալ ձեռք երկնցուցեր են. Բ. Դու-  
ռըն ալ առաջները խաղաղաբար հոգւով որոշեր եր որ  
Մատուուը Յունաց և գերեզմանատունը հայոց մը-  
նայ, և Մատուուը երթալու համար նեղ ճամբայ մը  
ձգուի շրջապատեալ. Հայք, Կայսերական հրամանին  
հնապանդելով, պատ մի քաշեր են. իսկ Յոյնք՝ անոր  
հակառակ՝ քանդեր են զայն, և գերեզմանատան սեպ-  
հականութեան գատը վարելու սկսեր են նորէն. Բ.  
Դուռը ասոր վրայ՝ միջին ճամբայ մը գանել ուզելով

որոշեր է որ գերեզմանատունը անգործ մնայ բողոքովին ,  
ու Հայոց և Յունաց զատ զատ նոր գերեզմանատան  
տեղ չնորհուի Արքունեաց : Այս որոշման ալ Հայք  
չեն համոզուեր , որովհետեւ նտի՝ իրենց սեպհակաւ  
նութեան հաստատ իրաւունքը կը զոհուի , Ի . իրենց  
ննջեցելոց գերեզմաններուն վրայ հոգեռոր արարողու-  
թեանց արգելք կ'ըլայ , և Գ. Յոյները օր մը նորէն  
անիկայ ձեռք ձգելու կը ջանան , անոր մէջ իրենց  
Պատրան գտնուիլը իրաւունք ու զէնք առնելով :

Վհա այս վեճակի մէջ ներկայացաւ խնդիրս Քա-  
ղաքական ժողովոյն , որ շատ նիստերու մէջ երկար խոր-  
հըրդածութիւններ և ժղթակցութիւններ ընելէն ե-  
տեւ ազգայնոց ամենարդար իրաւունքէն հարկադ-  
րուեցաւ Ի . Դրան վերջին որոշման հակառակ , ա-  
նոնց խնդիրը պաշտօնական կերպիւ ներկայացնելու  
արտաքին գործոց Տեսչութեան ասկէ մէկ ու կէս ա-  
միս յառաջ :

6. Ժողովս՝ այս առաջին նիստին առիթ ունե-  
ցաւ յատուկ չնորհակալութիւն մատուցանելու , ՚ի  
դիմաց Ազգին , իւր անգամոց մէջէն Ազգասէր Պի-  
րիծան Ամիրային , որ առատաձեռնութեամբ չնորհեց  
Ազգային Հիւանդանոցին կէս ժողովը ջուր ։ որուն  
շատ ժամանակէ հետէ խիստ կարօտ էին խղճալի պա-  
տրապարեաները :

ՆԻՍ Բ. 21 ՍԵՊՏԵՄԲԵՐ 1860.

Ա. Թաղական խորհուրդը : Բ. Սահմանադրութեան մասնաժո-  
ղով : Գ. Հաստատութիւն ժողովոց ըստ Սահմանադրութեան .

1. Ժողովս՝ որոշեց Պատրիարքական հրամանա-  
գիր խրկել ամեն եկեղեցեաց Քարոզիներուն , մայ-  
րաքաղաքին Թաղական խորհուրդները կազմելու հա-  
մար : Երկար և բազմադիմի վեճեր ծագեցան շատ  
թաղերու ժողովութոց մէջ , որոնց ոմանք հիմն անսահմա-  
նադրական ընթացքին Այս հմանադրականի փոխուելուն  
արգելք ըլլալու կ'աշխատէին :

2° Կրաղաքական ժողովս՝ շատ նիստերու մէջ՝ երակար ժամեր մոտիկ ըրաւ վէճերը, և տեսնելով որ միւս Ազգային տնօրէնութեանց արդեկը կ'ըլլային, ԺԱ. երորդ նիստին Սահմանադրութեան Մասնաժողով մի կազմեց, որ թէ Մայրաքաղաքիս թաղերէն և թէ դաւառներէն ծագած և ծագելիք այսպիսի վէճերը քննէ ու վերջացընէ Ազգային Սահմանադրութեան համաձայն և իրաւայի խնդրոց մտադրութեամբ։ Բայց և այնպէս Մայրաքաղաքիս մէջ մինչև ցայսօր քանի մի թաղական խորհրդոց կազմութիւնը չէ կատարուած, որոց մէկ երկուքն ալ, անորոշ մնացած է բնակչաց զատ վարչութիւն ունենալու կամքին համար։

Եյս առթիւ Ժաղովս շնորհակալութեամբ կը յիշատակէ, որ երկու երեւելիք թաղերու խորհուրդները խաղաղութեամբ կազմուեցան՝ շնորհիւ Ազգասէր Գրեսորդ Պէյի Արամեան։

3° Արօնական և Քրաղաքական ժողովոց ըստ Սահմանադրութեան նորընտիր անդամոց հաստատութիւնը, Բ. Դանէն խնդրելու համար պէտք եղած թագրիրի խմբագրութիւնը ապասպեց, և Դ. նիստին ներկայացուց արտաքին գործոց տեսչութեան։ ԺԱ. երորդ նիստին, որ է 23 Ապրիլի եր, Այսերական հրամանադիրն առնուեցաւ, որով կրկն Ժաղովքս օրինաւորապէս հաստատուեցան, ըստ նոր Ազգային կանոնաց։

ԵՒՍՏ Գ. 28 ՍԵՊՏԵՄԲԵՐ 1860.

Ա. Նպաստահաւաք եկեղեցականը, Բ. Շոգեշարժ զաղացքի առաջարկութիւն։

4° Ժաղովս՝ այս նիստին Ածպուերու եկեղեցւոց պարտուց վճարման համար դրամական նպաստ ժողվելու Պատրիարքական Առնդակ խնդրուելուն վրայ խորհրդով, որ շատ անդամ այսպէս հաւաքուած գումար ները նպաստակին չեն հանիր, երբեմն պէտք եղածէն աւելիք կը գումարուի և այլ ասոնց նման չարաչար կիրառութիւններ կարելի կամ հաւանական են, երբեմն ալ

Հաւաքուած դրամը Հաւաքողին անձնական և Ճանապարհի ծախուց չեղաւեր, խորհելով միանգամայն որ դուրսէն եկողներն շատ անդամ եկեղեցականը են, և գացած տեղերնին՝ Պղպային ապաստանարամներ չեղաւ ներփ, իրենց կարգին անվայել օթևաններ բնակելու կը պարտաւորին, և որ աւելի ցոււալին է՝ իրենց ժողովուրդը երկար ժամանակ առանց Քահանայի և հետեւաբար հոգեւոր միմիթարութենէ զուրկ կը թողուն, որոշեց որ այսպիսի նպաստ հաւաքելու համար գաւառ ներէնթէ եկեղեցականք թէ աշխարհականք իրենց երկիրէն չելեն ասդին թափառելու։ Այս որոշման վրայ Առաջնորդներուն դրուեցաւ, որ ասանի Ճամբոր դութիւններն արգիլեն, և եթէ յիրաւի նպաստի կարօտ եկեղեցներ գտնուին, ամեն պարագայիւթ զրեն առ Անդրբնական Ազգային վարչութեան, և այսուհետեւ այսպիսի նեղութեանց առաջքն առնելու համար՝ շենութեանց և նորոգութեանց ժամանակ Ազգային Ահմանադրութեան միտ դնեն։

2°. Այս նիստին՝ ոմանց ազգայնոց կողմէն առաջարկութիւն եղաւ, որ յօգուտ Հիւանդանոցի շոգեշարժ ջաղացք մի շնուրի, Աէտի գուլէ Սուլր Յակոր եկեղեցւոյ կից Ազգային կալուածին վրայ։ Քաղաքական ժողովս, Տնտեսականին կարծիքն ալ առնելով, առաջարկութեան օգտակարութեանը համորուեցաւ, բայց Ազգային մնտուկին այժմեան վիճակին նըկատմամբ, աւելի յաջող ժամանակի սպասել հարկ ըւլալը որոշեց։

ՆԻՍՏ Դ. 5 ՀՈԿՏԵՄԲԵՐ. 1860:

Ա. Հիւանդանոցի գերինիքը Բ. Ախըր-գափուի իրկիգեալք:

1°. Քաղաքական ժողովս տեղեկացած ըլլալով, որ Ազգային Հիւանդանոցն Զամաքալէի մօտ Այս վալսի ՆԱԽԱՔ մը ունի, որուն արդիւնքը քանի մի տարիներէ հետէ Հիւանդանոց չի հասնիր, այն տեղացի անձ մի դանելով, Տնտեսական խորհրդայ ձեւ-

ռամբ, անոր վարձու տուաւ յիշեալ Ազգային կալ  
ուածին երկու տարուան վայելումը, այն պայմանաւ  
որ բոլոր մշակութեան և դարմանի ծախքը վարձողին  
վրայ ըլլալով տարին իննական հօխանոց քառասօնն ա  
ման ձեթ տայ Հիւանդանոյին, և անցեալ տարինեւ  
րուն արդեանց ի՞նչ ըլլալն ալքննելով Ազգային վար  
չութեան իմացնէ :

2. Ժողովս որոշեց, որ յօդուտ Ազգին՝ գնոյ առ  
նուի 3000 կանգուն տարածութեամբ գետին մի յԱ  
խըր—գափու, որոյ վրայ քանի մի տարիէ հետէ հըր  
կիզեալ Հայազգի աղքատներ պատապարուած են, ու  
վարձուց կողմէն նեղութիւն կը կրեն : Ուստի այն գե  
տինը ձեռք բերելու համար պէտք եղած երեսուն հա  
զար զուրուշն

5000 դշ Շանիկ Ամիրային կողակցէն կը  
տակեալ

3000 դշ Մաքսուտ Ամիրայի կողակցէն կը  
տակեալ

7000 դշ Միսար Ամիրայի կողակցէն կտա  
կեալ սենեկի մը դիզուած վարձքը

2500 դշ Պատրիարքի ձեռօք բարեպաշտու  
հի Տիկնոջմէ շնորհուած

---

Ընդամենը 19300 դշ պատրաստ ըլլալով, մնացեալն ալ  
ումանց ժողովականաց շնորհիւ պիտի գումարուէր,  
ու նոյն գետինը առնուէր :

Իսյ ժողովոյս ԽԱ երորդ նիստին՝ Պալեան Աա  
րապետ Ամիրային կողմէն առաջարկուեցաւ, որ եթէ  
այն գետնին համար նշանակուած գումարը իրեն տըր  
ուի, ինքը Խւսկիւտար Խճատիէի կողմը ունեցած ըն  
դարձակ գետնին վրայ յիշեալ հրկովեալները պատսպա  
րելու բաւական տուններ պիտի շնորհիւ պատսպա  
նէ միայն թէ եկեղեցին տարեկան փոքրիկ հողի  
վարձը վճարեն, ուստի գործը կախ մնաց\* :

---

\*Տեղեկագիրս Ընդհանուր ժողովոյ առջեւ կարդացուած

ՆԻՍՏ Ե. 42 ՀՈԿՏԵՄԲԵՐ. 1860:

Ա. Կրօնական ժողովն ու Մեղոնն: Բ. Միհրան Պէյ Տիրգեան:

1° Քաղաքական ժողովոյս բողոք եղաւ Արօնականին կողմէն Ազգային լրագրաց դէմ: Լրագրապետները հետևեալ նիստին հրաւիրուելով, իրենց առաջարկուեցաւ, որ Ազգին և վարչութեան վերաբերեալ խնդրոց վրայ առաջ տեղեկութիւննին հրատարակելն առ աջ անդամ մի Պատրիարքարանէն ստուգեն, որ պէս զի անդիտութեամբ կամ դիտմամբ իրենց տըրուած սիալ լուրերը գախա'զութեան առիթ չըլսն, և միանգամայն հասարակութեան համարումը Ազգային վարչութեան վրայէն չի պակսի, որ Ազգին գործերը գէպ 'ի յաջողութիւն ընթանան:

Այս մասին՝ Քաղաքական ժողովս լրագրապետաց յայտնեց, որ իրենց ազատութեանը արգելքը ըլւալ չուզեր. միանգամայն իւր անհեղծութիւնը ցուցընելու համար՝ իմացուց որ (եթէ խոհեմութեան սահմանէն գուրս չելեն) իւր ատենագրութեանց տումարները իւրենց համար բաց կը թողու Դիւանատան մէջ: Այս առաջարկութեան ոմանք հաճեցան, և ոմանք լուազոյն համարեցին իրենց հաւանած ազբիւրներէն տեղեւ կութիւն ստանալ, ու ետքէն ուզգել, եթէ սիալ ըլւայ:

Ժողովում ԺԵ. երորդ նիստին՝ Արօնական ժողովը բողոքեց Անեղուի մէկ յօդուածին դէմ, որով Ա անցի Պօլոս վարդապետը կարգէն լուծելու վճիռ կուտար յիշեալ անդէսը, ու ասով Արօնական ժողովոյն իրաւասիրութեանը դէմ կը մեղանչէր. ուստի Խառն ժողովով առաջարկուեցաւ յիշեալ անդէսին խմբադրին, որ յետո կոչում ընէ, ինչպէս որ այն ալ ետքէն

ժամանակը՝ Քաղաքական ժողովոց Անդամներէն Միրիճան Ամիրան եւ նազուպ էֆէնտին յայտնեցին, որ նախընթաց օրը, որ է վերջնի նիստէն երեք օր ետքը կարապետ Ամիրային առաջարկութիւնը ետ մնացած ըլւալով, Ժողովոյն առաջին որոշման համաձայն՝ Ախըրգարույի գետինը գնուելու է:

խոհեմութեամբ ըրաւ :

2° Միհրան Պէյ Տիւղեան գրով խնդրեց Սրբազն Պատրիարքէն որ Գուրուչէ շմէի Ազգային գերեզմանատան մէջ իւր գերգաստանին յատկացած թաղին կից կոոր մը տեղ տրուի իրեն, գինը վճարել խոստանալով: «Եսին թաղին ընտրութեանց առիթով պատահած երկպառակութեանը համար՝ խնդիրը ետ մնարով, ժողովս իւր ԺԵ. երորդ նիստին որոշեց, որ խնդրուած տեղը չնորհուի ՚ի պատիւ յիշեալ Անձին և իւր Ազնուական գերգաստանին. բայց իբր նուէր առանց ո՛ր և է փոխարինի, և տեղւոյն Թաղական խորհրդոյն կարծիքն ալ առներով, ԻԵ. երորդ նիստին՝ վերջին որոշում ըրաւ, ու ԻՒ. ին՝ գործադրութեան հրաման տուաւ յատուկ պայմաններով:

ՆԻՍՏ Զ. 19 ՀՈԿՏԵՄԲԵՐ. 1860.

Ա. Ազգային Հիւանդանոցի Հոգաբարձութիւն:

1° Ժողովս այս նիստին՝ հաստատեց Ազգային Հիւանդանոցի հոգաբարձութիւնը, որ Տնտեսական խորհրդոյ տեղեկադրով առաջարկուած է: Ուրիշ նիստի մը՝ ընդունեց նոյն հոգաբարձութեան առաջարկութիւնը, ՚ի մասին ինչ ինչ բարեկարգութեանց Հիւանդանոցի, ըստ Վահմանագրութեան. և ԻԵ. երորդ նիստին, ըստ խնդրոյ հոգաբարձութեան, Թաղական խորհուրդներուն ծանուցագիր խրիեց, որ Հիւանդանոց տղայք ընդունելու առաջարկութիւն չընեն, մինչև որ նոր կարգադրութիւններ ըլլան. քանզի արդէն որբ և անտերունչ տղայոց թիւը 200ը անցած էր, ու անկետ պատսպարելու բաւական տեղ չէր մնացած:

ՆԻՍՏ Թ. 11 ՆՈՅԵՄԲԵՐ. 1860.

Ա. Երուսաղէմայ խնդիր:

Քաղաքական ժողովս Շնդհանուր ժողովոյ Վոյեմբերի 4ին տուած որոշմանը համաձայն՝ Երուսաղէմի Պատրիարքին գրեց 600,000լրջ. փոխառութեանդին:

ըլ . Ճ . Օ . երորդ նիստին , որ է 30 դեկտեմբեր , պատասխան ստոցաւ , որով յիշեալ գումարը պահսեցը նել և մինչեւ Օտարիկ սպասել կը խնդրէր Պատրիքարքը . Հետեւեալ նիստին , 4 Յունվար , կրկին պատասխաններ առնուեցաւ նոյն մոօք , ձեռամբ Աւրածիւն Եփեւ Երուսաղէմայ վարչութեան և միաբանութեան վիճակը ՚ի տիրութիւն լսողաց . Մինչդեռ Քաղաքական ժողովս կը պատրաստու էր Պատրիարքին հասկըցնելու որ ինքը չունի իշխանութիւն Ընդհանուր ժողովոյն որոշումը փոխելու , Ճ . Երորդ նիստին , որ է 11 Յունվար , անոր յանկարծամահ ըլլալը լսեց . Կյոյն օրը՝ հարկաւոր դատեց նշանաւոր Ալքեպիսկոպոս մը . իրք առ ժամանակեայ նախագահ , խրկել յեւ բուսպէմ , երկու աշխարհական քննիչնետ :

Հետեւեալ նիստին , 13 Յունվար . Աւրածիւն Եփեւտիին ըրած Երուսաղէմայ նկարագրութիւնը նորէն մտի ընելով , ժողովը երկու օր առաջ տուած ու բոշումը հաստատեց , ու յիշեալ Վթոռոյն Ապրչութեան և Միաբանութեան համար կանոնագրութեան հիմնադիր մը և Երուսաղէմ խրկուելիք քննիչներուն համար հրահանգներ պատրաստելու յանձնաժողով մը կաղմեց . Հետեւեալ երկու նիստերուն Արօնական ժողովոյ հետ քննեց պատրաստուած կանոնագրութիւնը , և Յանձնաժողովին մէջ՝ հաւասար թուով Եկեղեցականներ ալ նշանակել տուաւ : Փետրվար 3ին՝ ուղղակի գիրեր առաւ միաբանութենէն Պատրիարքի մեռնելուն և Աւագ լուսաբարի Պատրիարք ընտրուելուն վրայ . Փետրվար 10ին՝ նոր գիր առաւ , որով Միաբանութիւնը Աւագ լուսաբարին ալ մահը կը ծանուցանէր , Ալքոյն Սահմանադրութեան ներւին , և ան բան բարեհաջեւ իշխանութեայք , և Աւգուստական վարչութեան կը թողուր միաբաններէն մէկը իրենց Պատրիարք ընտրել . Ճողովը՝ Պատրիարքի ընտրութիւնը Աւագ նադրութեան համաձայն ընելու համար՝ ետ ձգելով ,

Նոյն նիստին՝ խառն ժողովով որոշեց նորէն Արմեաց  
զէմ իբր առ ժամանակեայ նախագահ խրկել նշանաւոր  
Եպիսկոպոս մը , որուն ընտրութեանը համար Ընդ-  
հանուր ժողով հրաւիլել հարկ եղաւ : Փետրվար 17ին՝  
Խառն ժողովը ստորագրեց պատրաստուած կանոնագլո-  
րութիւնը , զոր Ընդհանուր ժողովը նոյն օրը հաս-  
տաեց : Փետրվար 24ին և Մարտի 3ին երկու նիս-  
տերուն մէջ՝ Քաղաքական ժողովս Ընդհանուր ժողո-  
վոյ գիւնանին նամակը կարգաց , որ կը հրաւիրէր զեկո՞ն  
պէտք եղած ապահովութեան միջոցները անմիջապէս  
՚ի գործ գնելու , որպէս զե հաստատուած կանոնագլո-  
րութիւնը կէտ առ կէտ գործադրուի միաբանութեան  
մէջ , յիշեցնելով միանգամայն թէ առ մասին ժողովս  
պատասխանատու ե առ Ազգն , և թէ ՚ի հակառակ  
ելս , Ազգային երեսփոխանութիւնը բողոքելու իրա-  
ւունք կունենայ : Քաղաքական ժողովը իւր Մար-  
տի 3ի նիստին յայտնեց , որ այս ծանր խնդրոյս վայ-  
ինն նիստերուն մէջ երկար խորհրդածութիւններով ը-  
րած որոշումը (որ միակ ապահովութիւն էր փափաք-  
ուած բարեկարգութեանց) Ընդհանուր ժողովոյ կող-  
մէն չընդունուելէն ետեւ այնպիսի պատասխանատուու-  
թեան ներքեւ չի կրնար իյնալ . քանզի իրեն ուրիշ մի-  
ջոց չէր մնացած , քան թէ հաստատեալ կանոնագրու-  
թիւնը տպել տալով վաւերացեալ օրինակները յատուկ  
Պատրիարքական նամակաւ խրկել առ միաբանութիւնն  
Երուսաղէմի միայն Աստուծոյ և խըճի յանձն առնե-  
լով գործադրութեան հոգը՝ ՚ի փառս և յօգուտ Ազգին:

ՆԻՍՏ Ժ. 48 ՆՈՅԵՄԲԵՐ 1860:

Ա. Պատուանշան Պատրիարքի: Բ. Նուեր Գեորգ պէյի Ե-  
րամեան: Գ. Կնիք տեսուց խորհրդոց:

1°. Ժողովս ՚ի գիւնաց Ազգին չնորհակալութեան  
նամակ գրեց առ Ա. Դուռն Սրբազն Պատրիարքի  
չնորհուած Ա . կարգի Մէջիտիյէ պատուանշանին  
համար , և երեւելի ժողովականաց ձեռօք խրկեց :

3°. «Մասնապէս ՚ի դիմաց Ազգին շնորհակալու թիւն յայտնեց Ազգասէր Գէորգ Պէտի Երամեան որ ձիերով հանդերձ ֆայնն մը շնորհեց Ազգ ։ Պատրիարքարանիս :

3°. Ճողովը որոշեց, որ Ազգային տեսուչ խորհրդութիւն կամ ամենն ալ միակերպ ըլլան և ըստ այնմ գործադրութիւնը Տնտեսական խորհրդին յանձնեց :

ՆԻՍՏ ԺԱ. 25 ՆՈՅԵՄԲԵՐ 1860:

Ա. Խառն մասնաժողով: Բ. Խնամակալ տիկնայց ընկերութիւն: Գ. Գատը զիւդի խուցի և Դպրոցի հաշիս: Դ. Պըրուայի Առաջնորդութիւն:

1°. Ճողովս՝ մասնաւոր գործոց շատութենեն ընդհանուր գործոց ետ մնալը տեսմնելով, հարկաւոր դատեց յանձնել զանոնք խառն Ամասնաժողովի մը, զորկազմեց Ազգային ժողովներէն և խորհուրդներէն մէկ մէկ անդամ առնելով :

2°. Ազգային հիւանդանոցին այցելութեան և նըպաստ ընելու նպատակաւ կազմուած բարեսպաշտուհացաց Խնամակալ ընկերութեան ազգովին շնորհակալութիւն մասուցանելու համար Ա. Պատրիարքի կողմէն նամակ գրել որոշուեցաւ :

3°. Գատը զիւդի Եկեղեցւոյ պատերուն, խուցին և գպրօցին շինութեան ծախուց հաշիւները քննելու համար յանձնաժողով մը կազմեց: Եկեղեցւութիւններն, 1857ին, վեց Ազգասէր անձնութ յանձնառու եղած էին յատուկ պայմանագրութեամբ: Ճողովս իւրի ԵՐ. երորդ նիստին՝ որոշեց, որ խնդիրը՝ յանձնաժողովին կանոնաւոր յայտագրովը՝ Եղմուական խորհրդոյն քննութեանը յանձնէ հին պայմանագրին հետ: և անոր կարծիքը առնէ ըստ Ամասնադրութեան:

4°. Քաղաքական ժողովս Արօնականէն խմացաւ, որ Գէորգ Արքազանը չուզեր Առաջնորդութեան երթաւ Պրուսա և ոչ ուրիշ տեղ, հեաւեւալ նիստին և

ԺԴՅ. երորդին՝ գարձեալ խորհեցաւ խնդրոյս վրայ, և  
ԵՒՅ. երորդ նիստին որոշեց որ ըստ Սահմանադրու-  
թեան ուրիշ Շրապնորդ կարգուի այն վիճակի որ շա-  
տոնց երեսի վրայ մնացած էր. Այս որոշումը Արօնա-  
կան ժողովոյ տեղեկագրին և Ա եհափառ. Կաթուղի-  
կուէն եկած հրամանադրին համաձայն տրուեցաւ.

ՆԻՍՏ ԺԲ. 2 ԳԵԿԾԵՄՔԵՐ 4860.

Ա. Կտակաց նոգաբարձուքին: Բ. Բողոք առ. Վ. Կարո-  
ղիկոս. Գ. Ամասիոյ և Մարգուանու խնդիր: Գ. Առաջ-  
նորդաց խնդիր:

1° Ժողովս հաստատեց կտակաց հոգաբարձու-  
թիւնը, որը Տնտեսական խորհուրդը կազմած էր ըստ  
Սահմանադրութեան, և յատուկ ժողովաբան նշանա-  
կել տուաւ. Ա երջին նիստին ալ յիշեալ հոգաբար-  
ձութեան կողմէն կտակաց կանոնադրութիւն մը ներ-  
կայանալով, կանոնաց քննութեան յանձնաժողովոյն  
խրկուեցաւ.

2° Ժողովս լսեց որ Ա. Կաթուղիկոսը, առանց  
գիտութեան Ա. Պօլսոյ կեդրոնական վարչութեան,  
Տաճկատանի գաւառներէն չորս Շրապնորդ Եջմիա-  
ծին հրաւիրեր է Եպիփակուպոս ձեռնադրելու համար,  
որն որ ասկէ 40 տարի առաջ Եփրեմ Կաթուղիկոսի  
օրով հաստատուած և մինչև հիմայ անխախտ պահ-  
ուած յարաբերութեանց հակառակ և Ազգային Սահ-  
մանադրութեան անհամաձայն էր. ուստի խառն ժո-  
ղովով որոշուեցաւ բողոք ընել առ նորին Ա եհափառ  
ուութիւնն, և ԺԴՅ. երորդ նիստին այն մոգք նամակ  
մը խմբագրուելով կնքուեցաւ. Միանդամայն Շրապ-  
նորդներուն զրուեցաւ, որ այսուհետեւ կանոնաւոր  
ընթացքէն չի խոսորին այսպիսի դիպուածներու մէջ:

3° Ամասիոյ և Մարգուանու Հայ ժողովուրդէն  
200 հոգիի չափ անձինք Տէրութեան ծանրաբեռն  
տուրքերէն իրը թէ աղատելու համար՝ յուսահատու-  
թեամբ Կաթուղիկութեան խոսք առւած էին, Պապա-

կան Ա պրդապետաց հրապուրիչ խոսամանց խար-  
ռուելով, Քաղաքական ժողով խակոյն այս գմբազդու-  
թեան առաջքը առնելու աշխատեցաւ, աղդու Ակ-  
ջոյներ բանեցնելով ։ Դրան մօտ, և հրամանագիր  
ներ ստանալով յիշեալ ժողովրդեան իրաւացի խնդրա-  
նաց համաձայն։

4° Տեղւոյն Առաջնորդը այս գործոյս մէջ անփոյթ  
կեցած ըլլալուն, և եղելութեան վայոք Ազգային վար-  
չութեան տեղեկութիւն անդամ տուած չըլլալուն,  
Ժողովն իւր ՃԵ. երորդ նիստին Արօնականին հետ  
խորհրդակցելով, խառն մասնաժողով մը կազմեց, որ  
բոլոր Առաջնորդներուն համար հրահանգներ պատ-  
րաստէ. Եւ որովհետեւ Քաղաքական ժողովը հետ-  
պէս փորձով կը տեսնէր, որ գաւառաբնակ ազգայ-  
նոց կողմէն եկած աղերասագիրներուն մէջ եղելութիւն-  
ները չափազանցութեամբ կը պատմուին, որով Ազգա-  
յին վարչութեան և Բ. Դրան մէջ եղած յարաբերու-  
թեանց վեստ կրնայ պատճառիլ, որոշեց որ (մինչեւ  
խառն մասնաժողովին հրահանգները պատրաստուիլը)  
անմիջապէս Առաջնորդներուն յատուկ նամակներ գրո-  
ւուին, որ միշտ իրենց դրութիւններուն մէջ եղելու-  
թեանց ճիշդ պատմութիւնը ընեն, որպէս զի չափա-  
ղանցութեամբ իրաւունքնին վտանգի մէջ չի ձգեն ։

ՆԻՍ ԺԳ. 9 ԴԵԿԵMBER 1860.

Ա. Հին պարտուց մասնաժողով: Բ. Ազգային տուրք:  
Գ. Աղոտեան Ընկերութիւն:

1° Ժողովս՝ իւր մէջէն նաև Ելմտական և Տին-  
տեսական խորհուրդներէն՝ մասնաժողով մը կազմեց,  
հին պարտուց հաշիւները քննելու և ստուգելու, և  
անոնց վճարման յատկացեալ նուերները ընդունելու  
համար, և որոշեց, որ մինչեւ 1860 Դեկտեմբերի վեր-  
ջը եղած Ազգային ծախքն ալ հին պարտուց կարգը  
անցնի. Մուերները հաւաքելու մասին Միլիճան Ա-  
միրային ազգասիրական ջանից համար՝ ժողովս իւր

Եմ. երորդ նիստին՝ յատուկ շնորհակալութիւն յայտնեց, և ԵՊ. երորդ նիստին՝ որոշեց, որ յիշեալ մասնաժողովը՝ նախագահութեամբ Միրիման Ամիրայի մնայուն ըլլայ, մինչև հին պարտուց հաշիւներուն կատարելապէս գոցուիլը։

2°. Որոշեց որ ներկայ 1864 տարւոյս ազգային տուքքին բաշխման ցուցակները պատրաստուին ըստ Աահմանադրութեան, և անդորրագիրները Խլմտական խորհրդություն կնքով կնքով կնքուին։

3°. Ժաղովս ուսումնառական խորհրդոյ կարծիքը առնելին ետև, իւր ՃԹ. նիստին՝ հաստատեց Աշոտեան ընկերութիւնը, որ Խէնի գափու Շղթկանց դպրոց բանալու գովելին նպաստակաւ կազմուած է։

ՆԻՍՏ ԺԵ. 25 ԴԵԿԵMBER 1860.

Ա. Գառանգանորաց դպրոց։

Արբազան Պատրիարքը իւր հովանաւորութեներք մայրաքաղաքիս մէջ Ժառանգաւորաց դպրոց մը հաստատելու կամքը յայտնեց Ժողովոյս, որ շնորհակալութեամբ իւր օգնութիւնը խոստանալով քաջալերութիւն տուաւ։ ՃԹ. նիստին՝ ժողովոյս իմացուց Արքազանը, որ առ այժմ Ա. Խկեղեցոյ մէջի Ուսումնարանը որ հիմայդատարկ է, յարմար կը դատէ Ժառանգաւորաց դպրոցին, որուն հաւանութիւն տրուելով, Պատրիարքին կողմէն ներկայացած ստորագրութեան ցուցակին մէջ ներկայ ժողովականկ նոյն նիստին 20,000 դուրուշի չափ տարեկան նպաստ խոստացան գրով։ Քանի մը նիստ անցնելով Պատրիարքը յայտնեց ժողովոյս, որ Պալեան Կարապետ Ամիրային պատրասա դրամական նպաստի տեղ՝ Խալօփայի կալուածոց արդիւնքը առ այժմ այս Ժառանգաւորաց դպրոցին գործածելու թոյլտուութիւն ըրել է, մինչև որ իւր առաջադրեալ մեծ դպրոցը հաստատէ։

ՆԻՍՏ ԺԶ. 50 ԴԵԿՏԵՄԲԵՐ 1860:

Տիվանի Զապրիեկի անդամութեան խնդիր:

Այս խնդրոյս վրայ երկու նիստ յառաջ երկար խօսակցութիւններ ըլլալէն ետքը, ատենագրութեան մէջ յիշատակուած ըրլալուն համար՝ նոյն նիստին ներկայ չե գտնուեցաւ որ միշտ ժողովոյ մէջ եղած խօսքերը անսխափան արձանագրուեն: Ժողովոյ Ժ. Ֆ. երրորդ նիստին՝ Տ. Դ. Դուռըն հրամանագիր եկաւ որ ժողովը յիշեալ պաշտօնին յարսարագոյն դատած անձը նշանակէ, ընտրելով զայն երկուց անձանց մէջէն, որոց մէկուն համար յառաջագոյն Պատրիարքը յանձնարարութիւն գրած էր առ Տ. Դուռն, և միւսին համար ուրիշ կողմէ ինդիր եղած էր: Ժողովս այսպէս իրեն ցուցուած մարդոցմէ ընտրելը այս մասին խրա աղատ կամացը արգելք ըլլալը յայտնելով, ուրիշ անդամի համար օրինակ չե բռնուիլը որոշելէն ետքը՝ գաղտնի քուեարկութեամբ երկու առաջարկելոց մէկը ընտրեց, և երկու նիստ ետքը ընտրութեան արդիւնքը իմացուց Տ. Դուռն հրամանագրին պատասխանելով: Իսկ ետքէն յանակնելալ իմացաւ, որ Տ. Դ. Դուռը միւս անձն է նշանակեր յիշեալ պաշտօնին:

ՆԻՍՏ ԺԵ. 4 ՅՈՒՆՎԱՐ 1861.)

Ա. Առաջնորդներուն դիմանական տուրքը. Բ. Թաղական կնդիր. Գ. Միքրեկէլլիուրին:

1°. Ժողովս որոշեց, որ Առաջնորդներէն և վեհակներէն Պատրիարքարանի դիմանին համար առնուած տարեկան տուրքը՝ ներկայ 1861 տարիէն սկսելով, Պարիսոսի թուականնաւ առնուի, փոխանակ Տաճկական թուականի, ինչպէս որ կըլլար մինչեւ ցարդ, և այս մտօք ամեն տեղ ծանուցագիր խրկուեցաւ.

2°. Այլաքաղաքին բոլոր Թաղական խորհուրդներուն կնիքը միակերպ ըլլալը որոշուելով, Տնտեսական

խորհրդոյն յանձնուեցաւ, որ պէտք եղած թուովի կը նիքներ շնորհ տայ, և Թաղական խորհուրդներուն բաժնէ, ծախսը անոնցմէ առնելով։

3° Միւթեվելլութիւնը ըստ Սահմանադրութեան վերցած ըլլալով՝ որոշուեցաւ, որ ազգային հաստատութեանց Հայքի կալուածագիրերը, Թաղական խորհրդոց տեղեկագրով, Տնտեսական խորհրդոյն խրկուին, և անոր միջնորդութեամբ՝ Պատրիարքի կընքով կնքուին։

ՆԻՍՏ Ժ. 45 ՅՈՒՆՎԱՐ 1864.

Ա. Պանդուխատ Եկեղեցականք: Բ. Եկեղեցեաց քապահի:

1° Ժաղովս խնդրեց Ա. Պատրիարքէն, որ Արօնական ժողովը խնամք տանի ժամյառաջ իրենց երկիրը խաւրելու այն պանդուխա եկեղեցականները, որ Պօլոսոյ մէջ յատուկ պաշտօն չըւնին, ու շուկաները և խամերը կը բնակին։

2° “Մանապէս խնդրեց, որ Եկեղեցեաց մէջ երակարաշը թաղախներ պտղացընելու անվայել սովորութեան դէմքանի մը տարի յառաջ եղած Քաղաքական ժողովոյ մէկ որոշումը քննելով, վայելուչ անօրէնութիւն մը ընէ Արօնական ժողովը։”

ՆԻՍՏ Ի. 27 ՅՈՒՆՎԱՐ 1864.

Պայեան կտակ Ժառանգաւորաց:

Քաղաքական ժողովոյ Պալեան Արքապէտ Ամիրային կողմէն պայմանագիր մը ներկայացաւ, որով յիշեալ Ամիրային ազգային Ապղութեան յանձնել կը խոստանայր Խաղօվայի կալուածները, որոց արդիւնքը իւրաքանչյուր ժառանգաւորաց գպրոցին մատակարարութեանը պիտի գործածուի յատուկ կրակու։ Ժաղովս կը տակը տեսած չըլլալով և առաջագրեած գոլոցը ինչ պէս ըլլալիքը չի գիտնալով, նոյն նիստին չի կնքեց պայմանագիրը։”

Դակ հետեւեալ նիստին՝ կնքելով որոշեց, որ երբ

վոլխադարձ կնքեալ պայմանագիրը ստամնայ կտակարար  
Ամիրայէն շնորհակալութեան նամակ գրէ : Ճռղովը  
ԴՊՀ նիստին՝ ընկալաւ պայմանագիրը և կալուածադը-  
րոց օրինակիները . հետևեալ նիստին՝ որոշեց երկու գոր-  
ծակալ խրկել հողերը քննելու և արդիւնաւորելու, և  
գործակալաց մեկը նշանակելով, երկրորդին ընտրուին  
ալ Տնտեսական խորհրդոյն յանձնեց : Ճռղովը ԴԵ.  
երորդ նիստին՝ առաջարկուեցաւ ՚ի դիմաց կտակարա-  
րին, որ Արմաշու վանքին յանձնուի նոյն կարուածոց  
վերատեսչութիւնն ու խնամատարութիւնը . Տնտե-  
սական խորհրդուն ալ յայսանեց թէ առ այժմ 20,000  
զուրուշի չափ ծախք կը հարկաւորի, որն որ Ազգային  
մնացուկին այժմեան կարողութենէն վեր դատուեցաւ .  
ուստի Ճռղովը ԴԵ. երորդ նիստին՝ ըստ կամաց կր-  
տակարարին, որոշուեցաւ, որ առ այժմ յիշեալ կալ-  
ուածոց հոգատարութիւնը Արմաշու Ա անուց Ստե-  
փան Վալիսկոպոսին յանձնուի, մինչեւ որ Ազգային  
մնացուկին վիճակը ներէ ժողովոյն՝ յատուկ գործակալ-  
ներ նշանակելու :

ՆԻՍՏ ԽԲ. 5 ՓԵՏՐՎԱՐ 1861.

Ա. Ռատումնական նիմնագիր: Բ. Խակիւտաբու գերեզմա-  
նատուն:

1. Ճռղովոյն ներկայացաւ Ուսումնական խոր-  
հրդոյն Ազգային դաստիարակութեան վերաբերեալ  
հիմնագիրը, և որոշուեցաւ որ առաջարկութեան  
ձեւով հրատարակուի լրագրաց մէջ :

2. Ճռղովէս խնդրուեցաւ ՚ի դիմաց ոմանց բա-  
րեպաշտ Ազգայնոց, որ Խակիւտաբու Ազգային գե-  
րեզմանատան բոլորտիքը պատ քաշելու հրաման տրուի,  
իրենք յանձնատու ըլլալով շնութեան ծախուց : Հե-  
տևեալ նիստին՝ այն տեղի Թագական խորհրդուն  
կարծիքն ալ առնուելով, հաճութիւն արուեցաւ ա-  
ռաջարկութեանս, այն պայմանաւ, որ խնդիքը ընող-  
ները նախ պէտք եղած 60,000 զուրուշի Ազգային վար-

չութեան ձեռքը յանձնեն, ու անկէ ետեւ շնութեան  
հրաման խնդրուի Խ. Դռնէն :

ՆԻՍ ԻԴ. 10 ՓԵՏՐՎԱՐ 1861.

Միխարներու իմուխապէր:

**Ճ**ողովս տեղեկացած ըլլալով՝ որ թաղերուն Մէն-  
ներնեւ անգիտութեամբ կամ գիտութեամբ սիսալէւ-  
իսուներ կուտան՝ ՚ի վկայութիւն հպատակութեան կամ  
ճանապարհորդութեան և Պատրիարքարանն ալ զա-  
նոնք կը վաւերացնէ, և խորհելով որ այս կերպիւ ազ-  
գային վարչութիւնը պատասխանատուութեան ներքե-  
կ'ինայ, որոշեց որ Մէն-ներներուն տաճկերէն էլութեանեւ-  
րուն հետ՝ Թաղական խորհուրդներէն ալ հայերէն կա-  
նոնաւոր վկայագիր առնուի, ու Պատրիարքարանի դի-  
ւանատան մէջ պահուի : Ըստ այնմ Թաղականաց ծա-  
նուցագիր գրուեցաւ :

ՆԻՍ ԻԴ. 17 ՓԵՏՐՎԱՐ 1861.

Ներքին կանոնք ժողովոց եւ խորհրդոց,

**Ք**աղաքական ժողովս որոշեց, որ Կազային ժողովը  
ներուն և խորհուրդներուն ներքին կանոններն ուղ-  
ուին, ու վերջին Ընդհանուր ժողովով հաստատուած  
էանուաց ժննաւթեան յանձնաժողովին խրկուին, և ըստ այնմ ծա-  
նուցագիր խրկուեցաւ ամենուն։ Ճողովոյն Խ. ե-  
րրոդ նիստին՝ Պատասխանական և Բէրայի Թաղա-  
կան խորհուրդներուն ներքին կանոններն եկած ըլլալով,  
Քաղաքականին տպեալ կանոնաց հետ լիշեալ յանձնա-  
ժողովին՝ խրկուեցան։

ՆԻՍ ԻԵ. 24 ՓԵՏՐՎԱՐ 1861.

Կիրիտի Նկեղեցւոյ տուն:

**Ճ**ողովս Ավրիլսէն գիր առաւ, որով ազգայինք կը  
դանդատին թէ այն տեղի Եկեղեցւոյն ստակովը Մել-  
քիսեդ աղայի ձեռօք առնուած տան մը կարւածագի-  
րերը ձեռքերնին ըլլալուն համար, Յոյնք նոյն տան  
վրայ պահանջմունք կը յարուցանեն։ Ճողովս գոհա-

ցուցիչ տեղեկութիւն չի կրցաւ ստանալ ոչ Ա՞ելքիսեդ  
աղային, և ոչ Խըրուսաղէմայ տունէն, որու վագըֆ է  
կ'ըսեն տունը. ուստի Ի՞ երորդ նիստին՝ Տնտեսա-  
կան խորհրդոյն յանձնեց խնդիրը :

ՆԻՍՏ ԻԶ. 10 ՄԱՐՏ. 1861:

Հին պարտուց նպաստաւոր ուսումնականաց ընկերութիւն:

Ժողովս շնորհակալութեամբ հաստատեց ուսումնա-  
կանաց ընկերութիւն մը, որ ազգային հին պարտուց  
վճարման օգնելու համար՝ հայազգի Երժուարտներէն նը-  
ւէր հաւաքելու յանձնառու եղած է, և հաճութիւն  
տուաւ Ելմոտական և Տնտեսական խորհրդներուն,  
որ յիշեալ ընկերութեան խնդրած 20 ական զուրուշնոց  
անդորրագիրները կնքեն ու անոր յանձնեն՝ վերոյդրեալ  
պայմանաւու :

ՆԻՍՏ ԻԷ. 17 ՄԱՐՏ. 1861.

Ա. Բարերարութիւն. Բ. Անդորրագիր ազգային կայուածոց.  
Գ. Ընդհանուր ժողով:

1. Ժողովս շնորհակալութիւն յայտնեց Ախաք-  
եան Վարդերես աղային, որ այժմէն 3000 զուրուշ  
շնորհել խոստացաւ, վեց տարեկան անտէրունչ որբ տը-  
ղու մը ապագայն ապահովցնելու համար Հիւանդա-  
նոցէն ելլայէն ետքը :

2. Աստ որում Վագային հաստատութեանց հա-  
մար գնեալ կամ կտակեալ անշարժ կալուածոց (ըստ  
օրինաց Տէրութեան) հետիւները մասնաւոր անձանց ան-  
ուան վրայ կ'ըլլան, ժողովս որոշեց որ այսպիսի անձին-  
քէ առնուած անդորրագիրներուն մէջ՝ իրենց որդւոց  
ստորագրութիւններն ալ գտնուին, որպէս զի յետ մահ-  
ուան ծնողաց՝ ժառանգութեան պահանջմունք յարու-  
ցանելով Վագային հաստատութեանց վնաս չի հասցնեն:

3. Ասհմանադրական տարեգրուխը մօտեցած ըլ-  
լալուն, տեսուչ խորհրդներէն յայտագիր ուզուիլ ո-  
րոշուեցաւ, Ընդհանուր ժողովոյն ներկայացնելու

Համար՝ Ապրիլի 4ին երեքշաբթի օր։ Ժողովս իւր փափար յայտնեց, որ յիշեալ խորհութեաները չեն լուծուել ին մինչև միւս Սահմանադրական տարեգուռիս, քանզի ուշ կազմուած ըլլալով, բաւական ժամանակ չունեցան ձեռունարկուած տնօրէնութեանց գործադրութեանն ալ զետելու։

ՆԻՍՏ ԻԸ. 24 ՄԱՐՏ 1864.

Ա. Մարաշն Խորիքը: Բ. Պանտրմայի առաջնորդ. Գ. Յատսագիր Ելմտական խորհրդոյ:

1°. Սարաշէն գիրեր առնուեցան, որովք կ'իմացուի թէ Օւեյթունի Հարստահարութեանց չեղիմանալով, զնուոք գիմադրութիւն ըրեր են զիրենք հարստահարողներուն։ Ժողովս գիրեր խրկել տուաւտեղոյն կառավարութեան, որ Հայոց պաշտպանութիւն ընէ, և ազգայնոյ։ որ հնագանդութիւն ընեն։ Միանգամայն Արքազնը անձամբ գնաց բարեխօսութեան առ արտաքին գործոց տեսուչն։

2°. Պանտրմայի Հայք քանի մը տեղացիներէ դժգոհ ըլլալնուն՝ մէջերնին երկառակութիւն ծագերէ, Խորհելով որ եթէ տեղուցին Առաջնորդն ալ հնոն երթայ, երկառակութիւնը աւելի պիտի սաստիանայ, որոշուեցաւ որ Արօնական ժողովը առ ժամանակեայ կերպիւ ուրիշ Վարդապետ մը խրկէ Պատարքամա որ Սահմանադրութեան համեմատ գործերը կարգադրելով երկառակութիւնը դադրեցն։

3°. Ելմտական խորհուրդը Սահմանադրական տարեգիսի յայտագիր ներկայացուց Ժողովս, որ Ազգային ելեմտից վասյօք արուած կարեոր տեղեկութեանց համար գովութեամբ իւր չորհակալութիւնը յայտնեց խորհրդին։ Ժողովս որոշեց որ յիշեալ յայտագրին մէջ առաջարկուած նոր տարեցը 400,000 զուրուշ Ազգային տուբքին բաշխման կերպը Ռնդհանուր ժողովոյն ներկայանայ վասն հաստատութեան։ Միանգամայն որոշեց որ նոյն յայտագիրը տպուի ինչ ինչ փոփոխու-

թեամբ և Ազգային Երեսփոխաններուն բաժնուի  
Ընդհանուր ժողովոյ գումարմանէն առաջ:

ՆԻՍՏ ԻԹ. ԵՒ ՎԵՐՋԻՆ. 54 ՄԱՐՏ. 1864.

Յայտագիրք տեսուց խորհրդոց:

Ժաղղովոյս ներկայացան Պատաստանական, Ու-  
սումնական և Տնտեսական խորհրդոյ՝ նաև Ազգային  
Հիւանդանոցի հոգարարձութեան յայտագիրները:  
Ա երջնոյն մեջ խնայորութեան և բարեկարգութեան  
մասին խիստ գոհացուցիչ տեղեկութիւններ գտնուե-  
լուն՝ Ժողովս մէծ շնորհակալութիւն յայտնեց թէ՝  
Տնտեսական խորհրդոյն և թէ Հիւանդանոցի հոգա-  
րարձութեան, և որոշեց որ ասոնց յայտագիրներն ալ  
անմիջապէս տալուին և Ընդհանուր ժողովոյ գումար-  
մանէն առաջ Ազգային Երեսփոխաններուն բաժնուին:

Ահա Քաղաքական ժողովոյս Ա եցամնեայ վար-  
չութեան շրջանին մեջ ձեռնարկած դիսաւոր գործո-  
ղութեանց պատմութիւնը, զօր ընդհանուր ժողովադ-  
արդարագաատ քննութեանը կը յանձնէ՝ Տեսուչ խոր-  
հութեան աշխատանաց արդիւնքովը մէկտեղ, որ  
արդեն խրաքանչեւրին յայտագիրներէն ծանօթ է Ազ-  
գային Երեսփոխանութեան:

Յիշեալ գործովութեանց մեծ մասը դեռ կիսկա-  
տար է, և նախապատրաստութիւն պէտք է համար-  
ուիլ, քանզի անսոնց կարեւորութեան նկատմակը վեր-  
ջաւորութիւննին ժամանակի կարօտ է: Բայց և այն-  
պէս կը յուսամք, որ քիչ ժամանակէն՝ անսոնց արդիւ-  
նաւոր վախճաննը հետպհետէ Ազգիս ցուցնելու պիտի  
յաջողի մեզ յաջորդող Քաղաքական ժողովը, որ ա-  
ղատ է Ազգային վարչութեան ձիւցերը կազմելու ժա-  
մակորոյ նախապատրաստութեանց գըաղմունքէն: Ան-  
նաւանդ՝ իթէ արդէն կազմուած Տեսուչ խորհուրդ-  
ները, հոգարարձութիւնները և, մասնահոգուները չե-  
լուծելով, անոնց պակսած անդամներուն թիւը լաս-  
ցընելու հոգ ասմի:

Վաղաքական ժողովս՝ իւր վերջարանու թիւնը ը-  
նելէն առաջ՝ Ասհմանադրութեան ազգօդուտ պտուղ-  
ները աւելի զգալի կերպիւ ցուցնելու համար, քանի  
մի խօսք բաելու կը պարտաւորի Տեսուչ խորհրդոց  
յայտագիրներուն վրայ \*

Կյախ՝ կ'սկըսի համառօտել Ուսումնական և Դա-  
տաստանական խորհրդոց յայտագիրները, որոնք փոքր  
ինչ ուշ հասած ըլլալով չե կրցան տպուիլ մէկալնե-  
րուն պէս, միայն թէ ձեռագիր օրինակները Դիւանին  
յանձնուեցան :

Առաջինէն կը տեսնեմք, որ Ուսումնական խոր-  
հրդը չորս ու կէս ամսուան շրջանին մէջ՝ չորեքտա-  
սան կանոնաւոր նիստ ըրած է, և կատարած գլխաւոր  
գործերուն մէջ հետեւեալները՝ աւելի ուշդրութեան  
արժանի են :

Ա. Ազգային Ընդհանուր դաստիարակութեան  
հիմնագրի մը խմբագրութիւնը, որուն նպատակն  
է ամեն դպրոցներուն միօրինակ ընթացք մը տալ ըստ  
Ասհմանադրութեան, և անոնց բարեկարգութիւնը  
հաստատ հիման վրայ հաստատել :

Բ. Դպրոցական Հայերէն դասագիրքեր յօրինե-  
լու համար յանձնաժողովի մը կազմութիւնը :

Գ. Ազգային Շատրւիմ մի հաստատելու որոշումը:  
Դաստաստանական խորհրդոյն յայտագրին նայելով  
տասն և վեց կամ տասն և ութ նիստերու մէջ երեսնի  
չափ գործ դատեր, ու խաղաղութեամբ և արդարու-  
թեամբ վերջացուցեր է :

Տնտեսական խորհրդոյն յայտագրին ակնարկելով,  
առաւել բազմատեսակ կը գտնեմք անոր գործողու-  
թիւնները, որոնց գլխաւորներն են :

Ա. Խնամակալ տիկնայց ընկերութիւնը, որուն  
պաշտելի անունը և գովելի գործքերը ամեն ազգայնոց  
սիրտերը զրաւեր են, և հիւանդանոցի խղճալեաց բե-  
րանները օրհնութեանց աղբիւրներ ըրեր են :

Բ. Կտակի հոգաբարձութիւնը, որ արդէն կա-

նոնագրութիւն մը պատրաստած է, որով կտակական գործողութիւնները օրինաւոր և ապահով հիմանց վը-րայ կարգադրուելով՝ Ազգային կտակողներուն մեծ յորդոր և քաջալերութիւն կրնայ ըլլալու՝ իրենց ջեր-մեռանդն բարեպաշտութիւնը հանդարտ խղճիւ 'ի գործ դնելու համար. և կարծեմք չեմք սխալեր, եթէ այժ-մէն ըսեմք որ ժամանակաւ այս հոգաբարձութիւնը բարոյական բարիքներէն զատ՝ Ազգային եկամտից ալ երեկի աղբիւր մը պիտի ըլլայ.

Դ. Հիւանդանոցի հոգաբարձութիւնը, որուն յայտագրին իւրաքանչիւր տողը մէկ մէկ բարեպաշտական գործողութիւն կրնայ համարուիլ. Անոր մէջ՝ նախորդ և այժմեան հոգաբարձութեան տարբերութիւնը աւեկի շօշափելի կ'երեւի (բաց 'ի բարեկարգութեանց և երջանկագոյն վիճակի խղճալեաց) սա հետեւեալ քանի մի բաղդատական թուանշաններէն, ո-րոնք ամենևին մեկնութեան կարօտ չեն.

Ըստ հին հոգաբարձութեան Ըստ նոր հոգաբարձութեան

1859 Տարեկան ճամանակաշրջ դւ 970,79520	Նոյն 1861թ էբ 450,000
1860 Լննամանեաց նու » 845,16020	Կամար առաւել է 450,000

Տարեկան կազմ պաշտոնէց » 225,960 Նոյն է պաշտոնէց 412,500

Տարեկան գնաս » 19,800 Տարեկան շու » 12,000

Օրուան ներ ինքնէղէ 5 հօնու 200 դրամ Նոյն 4 հօնու 500 դրամ

Հիւանդանոցի հոգաբարձութիւնը Ազգային Առ-մարանին վրայ գեռ չի խօսիր, որովհետեւ նոյն գործարանը նոր յանձնուեցաւ իրեն. Ի՞այց հարկաւ անոր գործողութեանցը պիտի սկըսի մօտերս, մանաւանդերոր այն Ազգային հաստատութեան ասդին անդին գտնուած դրամագրուխին գոնէ մէկ մասը իւր ձեռքը անցնի, և այն ատեն կը յուսանմք, որ ուշադրութեան արժանի քանի մի թուանշաններ ալ անոր վերաբերեալ յայտագրին մէջ պիտի տեսնեմք. ինչպէս որ արդէն նշոյլ մը կ'երեւի Ելմոտական խորհրդոյ յայտագրին ութերորդ երեսը գտնուած ցուցակին մէջ.

Հոգաբարձութիւնը չէ յիշատակեր նաև այն բա-

թեմպաշտ անհանց օրհնեալ անունները , որ Ազգային  
Հիւանդանոցին՝ օգտակար յիշատակներ ընծայեր լին :  
Խօսքերնուս կարդը եկաւ Եղմտական յայտադրին  
վրայ :

Խօսուն և կենդանի նկարագիր Շնդհանուր վեւ  
ճակի Ազգային Խյևմոց : Հոն կը անսնէ Ազգը , թէ  
իւր բարեւպաշտութիւնը մանսաւանդ այս վերջին տարիւ  
ներս , ի՞նչ է տուեր մշտնջենաւոր և ի՞նչ տարեկան ,  
յօդուտ Ազգային հաստատութեանց . բայց երբոր կը  
վնսուէ ակնկալեալ օգուտար , անոր տեղը կը գտնէ . . .  
ի՞նչ . . . պարձեալ պահոք :

Ահա այս պարագն է որ Ազգային կեդրոնական  
վարչութեան առաջին և կիսամեայ շրջանը առաւելաւ  
պէս գժուարացուց . ուստի անոր ծանրութիւնը իւր  
վրայէն վերցրնելը առաջին հօգը եղաւ . Ազգին դիմեց .  
Ազգը Նոյեմբեր 4ին՝ Շնդհանուր ժողովով իրեն եր  
կու աղբիւր ցուցուց . այսինքն Երրուսաղէմէն փոխառուու  
թիւն , իւր պարագաներութենէն կամաւոր նուէրք : Ա  
ռաջնոյն մինչև հիմայ չի յաջողելուն պատճառ եղաւ  
յանկալծահաս մահ մը . երկրորդին յուսացուած յա  
ջողութիւնը կիսկատար մնաց՝ այժմեան նեղ պարագա  
յից պատճառաւ . Բայց և այնպէս պարծանօք կ'ը  
սեմք , որ պարագայից նեղութիւնը չի կրցաւ աղդասի  
րութեան արգելք ըլլալու , և արգէն հին պարտաց  
համար 200,000 դուրուշին աւելի կամաւոր նուէր հա  
ւաքուած է , որուն ցուցակը մօտերս շնորհակալու  
թեամբ պիտի հրատարակուի հետպհետէ հաւաքուած  
դումարներով մէկտեղ :

Ազգային կեդրոնական վարչութիւնը վստահու  
թեամբ կը յուսայ , որ Ազգը , յիշեալ փոխառութեան  
պայմանաժամին չի սպասելով , ցուցուցած միւս աղբիւ  
ըլլ աւելի առատահոս պիտի ընէ , որպէս զի ժամյա  
ռաջ պարագաներով բառը բոլրովին անհետ ըլլայ :

Պարագաներով բառը բոլրովին անհետ ըլլայ .  
այժմէն կը խոստանամք , որ այսուհետեւ Ազգը , Սահ-

մանադրութեան շնորհիւ, որուր չել պիտի ընէ, որովհ  
հետեւ Ազգային վարչութիւնը արդէն որոշած է, որ՝  
Ա. « Սինչեւ հին պարտքը կատարելապէս չել վը  
» ճարուի, կամ լաւ ևս մինչեւ որ վճարելու դրամը  
» կանխաւ պատրաստ չըլլայ, նոր ծախուց դուռ չել  
» բացուի : »

» Բ. Ազգային ամեն հաստատութիւն իրեն յատ  
» կայած եկամուտովը բաւականանայ » :

Առաջին որոշման գործադրութիւնը արդէն ապա  
հովուած է՝ Ազգային ժողովոց և խորհրդոց առ իւ  
րեարս ունեցած համարառութեան և համարատուու  
թեանյարաբերութիւններով զոր Աահմանադրութիւ  
նը հաստատած է :

Երկրորդ որոշման գործադրութեանը համար ալ  
հետեւալ ապահովութիւնը ունիմը :

Հիւանդանոյի հոգաբարձութիւնը՝ իւր բարեջան  
խնայողութեան և հոգատարութեան վստահանալով,  
այն Ազգային հաստատութեան բարեկարգ և երջանիկ  
վիճակը հաստատ պահելու համար տարեկան միայն  
450,000 զուրուշով բաւականանալու կը խոստանայ :

Եյս համեստ գումարին փոխարէն՝ Ելմտական խոր-  
հուրդը աւելի զգուշութեան համար՝ անակնկալ և պա-  
տահական ծախքերն ալ հաշուելով՝ լիշեալ հոգաբար-  
ձութեան 600,000 զուրուշ եկամուից աղբիւրներ կը  
ցուցնէ, որով ազգային հիւանդանոյին ապագայն բո-  
լորովին ապահոված կրնակը համարել : Այս դիցուք  
թէ ծախքը ենթադրուածէն աւելի կամ եկամուար  
ցուցուած գումարէն պակաս ըլլայ :

Ամանապէս Ազգային Պատրիարքարանի և գիւա-  
նատան տարեկան ծախքը 240,000 զուրուշ հաշուելով և  
պատահականներն ալ 80,000 զուրուշ ենթադրելով, ա-  
սոնց դէմ 320,000 զուրուշ եկամուար ցուցուած է, որով  
այս երկու հաստատութեանց ալ ապագայն ապահով

յած է\* :

Ուստի Կեդրոնական վարչութիւնը այս ապահովութիւնները Ընդհանուր ժողովոյդ տալին ետքը՝ կը խնդրէ որ Ազգային երեափոխանութիւնը բարեհաջի հաստատելու ներկայ տարւոյս Ազգային տուրքը, որուն բաշխանն և հաւաքման եղանակը Ելմոնական խորհրդադոյն կողմէն առաջարկուելով, Քաղաքական ժողովոյ վերջին նիստին որոշուեցաւ Սահմանադրութեան ՏԵՐՊ յօդուածոյն համաձայն:

Որոշեալ գումարն է 400,000 դրամուշ, զոր Կեդրոնական վարչութեան Քաղաքական ժողովը կը խընդուէ Ազգէն, կը կնելով իւր խոստումը, թէ ազգային մնտուկները բարու չէ պետք ունենան երբէւ Սահմանադրախուն Հարավ-նեան օրովհ: Միանգամայն կը յայտնէ, որ յիշեալ ազգային տուրքին գումարէն

100,000 դրամ Ազգային կեդրոնական մնտուկին  
մէջ պիտի մնայ իրը պահեստի դրամագլուխ, որպէս զի տարուէ աւրի աւելնալով՝ որոշեալ ժամանակի մէջ Ազգային տուրքը մեծապէս թեթևայ ըստ Սահմանադրութեան:

\* Ելմոնական խորհրդոյ յայտագրին մէջ յիշատակութիւն մը եղած է թէ Տնտեսական խորհրդէն եւ Պատրիարքարանէն վերջին մէկ երկու ամսուանն հաշիւները դեռ չէ ստացած: Ասոր պատճառը սա է որ նոր տարւոյս ծախուցը փոխարէն ցուցուած եկամուտները ձմռուան եղանակին անյարմարութեանը համար դեռ բաւական չափով Ազգային սընտուկը մտած չըլլալով, թէ՛ Հիւանդանոցի եւ թէ՛ Պատրիարքարանի նոյն ամսոց հաշիւներուն մէջ որոշեալ ծախուց մէկ մասը անաֆճար մնացած է, որ յաջորդ ամիսներուն եկամուխց աւելցածովը պիտի գոցուի: Դարձեալ նոյն պատճառաւէ, որ Ազգային դիւանատան մէկ երկու պաշտօնեանները դեռ չեն նշանակուած, եւ արդէն նշանակուածներուն ամսականները թէտէտ որոշուած, իսկ գրեթէ ըրոշովին անվճար մնացած են: Բայց ասոնք Ազգային պարտք չեն համարուիր, ինչու որ արդէն փոխարէն ունին:

**240,000 դրշ** Ազգային դաստիարակութեան  
յառաջադիմութեանը համար  
պիտի գործածուի, որուն բնաւ  
կաբար կը փափաքին բողոք  
Հայք, որ Ազգին համար երջաւ  
նիկ ապագայ մի պատրաստել  
կ'ուղեն :

**60,000 "** Մայրաքաղաքիս կարօտեալ թաւ  
զերուն օգնութեանը պիտի յաս-  
կանայ :

գումար 400,000 դրշ

Ե. յս Ազգային տուրքին բաշխման ցուցակները շին-  
ուելու վրայ են, անոր հիմ բռնուելով ազգայնոց իւրա-  
քանչիւրին կարողութիւնը, Մահմանադրութեան 85<sup>րդ</sup>  
յօդուածոյն համաձայն, և այս նպատակաւ ազգային-  
ները (բաց ՚ի անկարողներէն) չորս կարգի բաժնուած  
են

Ե. կարգ 20էն 30 դրշ

Բ. " 50էն 60 "

Գ. " 100էն 120 "

Դ. " 120էն վեր, ըստ չափու կարողութեան և  
ազգասիրութեան :

Ազգային Աեդրոնական վարչութիւնը յիշեալ տուր-  
քը ամենարդար կերպիւ բաշխելու հոգ տանելով՝ հաս-  
տատուն յոյս ունի որ ազգասէր Հայազգիք, Մահմա-  
նադրութե 84<sup>րդ</sup> յօդուածին և հիմնական սկզբանց Դ.  
հատուածին համաձայն, սիրով և փութով պիտի վճա-  
րեն իւրաքանչիւր իրեն բաժնին ինկած գումարը, որով  
ժամանակ փափաքուած բարեկարգութեց ձեռնար-  
կութիւնները կ'սկրսին ՚ի յառաջադիմութիւն Ազգին :

Ա երջապէս Վաղաքական ժողովս լուծուելէն ա-  
ռաջ՝ պարոք կը համարի հրապարակաւ յայտնելու իւր  
անկեղծ շնորհակալութիւնը Ազգային խորհուրդներուն,  
հոգաբարձութիւններուն, յանձնաժողովներուն և մաս-  
նաժողավարներուն, որոնց ազգասիրական աշխատակցու-

թեանը մեծ դիւրութիւն տուաւ իւր պաշտօնին կա-  
տարմանը :

**Եթէ Ազգային վարչութեան այս առաջին Սահ-**  
**մանադրական շրջանին մէջ քանի մը բարեկարգու-**  
**թեանց նշոյլներ տեսնուին , անոր պարծանքը ամենե-**  
**ւին իրեն չի վերաբերիք կը խոստովանի ժողովը . քան-**  
**զի մի միայն Ազգային Սահմանադրութեան արդիւնքն**  
**է այն և Սահմանադրութեան հաւատարմութեամբ**  
**հետևելու անխօնջ ջանքը և անկեղծ բաղձանքը միայն՝**  
**իւր խիղճը կը հանդարատեցընէ պատահած ակամայ**  
**թերութեանց մասին , և գուցէ արդարացնէ զինքը**  
**Ազգին առջև :**

Կ.-ՊՕԼԻՍ 4 Ա.ՊՐԻՒ. 1864.

Պատրիարք Կ.-Պօլաց Սարգիս Արքեպիսկոպոս : Նախագահ .  
Ալթոնեան Ալթոն Տիւրիւ էֆէնտի .

Ազաթօնեան Մկրտիչ աղա . Ատենալպիր .

Այլատեան Յովհաննէս աղա .

Եաղուպեան Եաղուլ էֆէնտի .

Երամեան Գէորգ Փէյ .

Համբարձումեան Ասապա աղա .

Մարկոսեան Գրիգոր էֆէնտի . Ատենապէտ .

Մարտիրոսեան Յովհաննէս աղա .

Մինասեան Մինաս էֆէնտի . Փոխանորդ Ատենապէտի .

Միսաքեան Վարդերես աղա .

Մուպահեանձնան Յակոբ աղա .

Նորասունկեան Յակորիկ աղա .

Նորասունկեան Միմնիկ աղա .

Սարուխանեան Յարութիւն աղա . Փոխանորդ Ատենապէտի .

Տառեան Յովհաննէս Փէյ .

Փափաղեան Միրինան Ամիրաց .


Օտեան Պօղոս աղա .

Ֆրէնկեան Մկրտիչ աղա :

### ԲԱՑԱԿԱՅ ԱՆԴԱՄՔ

Ապրօյեան Սահակ էֆէնտի .

Նէվրուղեան Մանուէլ աղա :



2013

2013

2012

